

Հայկական գիտահետազոտական հանգույց
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը առեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material


7545

Արշակունյաց
Կոմիտասի լիտ.

910.4

62-92

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ Հատուր թիւ 18




910.4
4-92

30

1007
32570

ԱՐԴԱՐԻՆԵՐ ԴԵՊԻ
ՀԻՒՄԱՆԱՅԻՆ ԲԵԼԵՆ
ԲԻՐԻ ԵՒ ՊԵՐՏ



17892



ԱՐՃԱԽՆԵՐ ԴԵՊԻ
ՀԻՒՄԻՍԱՅԻՆ ԲԵՒԵՇ

ԲԻՐԻ ԵՒ ՊԸՇՏ



մբողջ 400 տարիներ, շատ
մը երկրախոյզներուն փառ
փաքը Հիւսիսային թեւեռ
համնիլն եղած էր: Անգլիա-
ացիներ, ֆրանսացիներ, նոր-
վեկիսացիներ և խոտացիներ յաջորդաբար
ձախողած և նոյնիսկ շատեր կեանքերնին
վրայ տոււած էին Հիւսիսային Սաւուցեալ
Թօարի անապատային տմայութեանց մէջ:
Հիւսիսային թեւեռ տուաչին անգամ
համնելու պատիւը վերապահուած էր Միաց-
եալ նահանգաց ծովային հրամանատարներէն
Քաղաքը էրվին Բիրիլի:

Բիրի կրցաւ Հիւսիսային թեւեռ համնիլ

1909 Ապրիլ 6ին : Այս ատեն 53 տարեկան
էր և հետագայ պատմուածքը կը նկարագրէ
թէ ի՞նչպէս ամբողջ 20 տարիներ այդ նպա-
տակին համար աշխատելէ, շատ մը դժուա-
րին ճամբորդութիւններ ընկէ եաք, ան-
վերջապէս կրցաւ իրականացնել իր փափա-
քը :

* * *

1908ի Յուլիսին Բիրի և իր քոջ ըն-
կերները Նիւ Եորքէն ճամբայ ելան Բեւեռ
համակու ուրիշ փորձ մըն ալ ընելու նպա-
տակով : Այդ դժուարին ճամբորդութեան
համար ընտրած էին «Մուզուէլթ» անուն
պղոմիկ շոգենաւ մը, յատկապէս պատրաս-
տուած և Սառուցեալ Գօտի ճամբորդելու
ամէն դիւրութիւններով օժտուած :

Նուապեան էր Պապ Պարթլէթ, Միաց-
եալ Նահանգաց ամէնէն ճարտար նաւապետ-
ներէն մինչաւանդ :

Բիրիյի կ'ընկերանար իր հաւասարիմ
հատեւորդը, սեւամորթ Մաթ Հէնալն, որ
տարիներ շարունակ ծառայած էր անոր իր
նախորդ փորձերուն մէջ, և, բարեբախտ
զուգուգիպութեամբ մը, հանդիսացաւ միուկ
ամերիկացին որ ականատես եղաւ այդ երկ-
րամասին յանուն Ամերիկայի գրումնան

Յուլիսի վերջերը Բիրի քաներութ
անգամ ըլլալով մասու հիւսիսային Սառուց-

եալ Գօտին, և Օդոսառու 1ին նորէն հանդի-
պեցաւ իր հաւասարիմ Էսքիմօցի բարե-
կամներուն որոնք իրենց նաւակներուն մէջ
դիմուորեցին զիրենք : «Արեւոն պէս էք,
Բիրի-աք-ո՛» կը գոչէին միսըերան, «միշտ
կ'այցելէք մեղ»:

Ծառ չանցած շատ մը էսքիմօցիներ ըս-
կան դէպի Բեւեռ մեծ արշաւանքին պատ-
րաստութիւնները տեսնելու համար անհանդապ է:

Քանի լաւոգոյն սահմակապաններ իրենց
կիններով նաև մասն Այս վերջինները երկ-
րախոյզներուն հազուատ պիտի պատրաստէ-



ին, 200 տեղական ընտրեալ թկան շուներ, անմնց ուստելիք կէտ ձուկի միս, սահնակ-ներու սարք ու կազմած, ձկնորսութեան, կէտորսութեան, վերաբերեալ գործիքներ, մի քանի տեղական նաւակներ ալ ներս առանուեցան, և նաւը պատրաստուեցաւ իր ճաշ կատադրական վերջին ճամբորգութեան, գէտի հիւսիս:

Նաւը ճամբայ երաւ: Եւ օրեր շարուանակ, ահագին գլուխութեանց գէմ, ամբողջովին անդամ ովկէսմին մէջ իրեն ճամբայ մը բանալով 350 մղոն տեղ կտրելէ ետք հասաւ ներիտան գլուխը խարիսխ նետեց,

Շուտով շուները արձակուեցան ստորին վրայ քիչ մը ասդին անդին վագելու համար: Նաւը պարզուեցաւ, և հաստատուեցաւ էսքիմօցիներու գիւղուան մը: Տեղուցիները անմիջապէս թարմ միս ստումուու համար որսորդութեան սկսան: Ժամանակը կտրճ էր, շուտով արեւը մարը պիտի մանէր և պիտի ունենալին իրինց երկայն գիշերը, ձմեռը եկած էր:

Վերջապէս Հոկտեմբեր 12ին արեւը մարը մտաւ, Ալ ձմեռ էր: Սաստիկ հովեր արդէն սկսած էին փշել, ձիւնը սկսաւ: Զերմաշափը 0էն 60 սատիման վար առաքութիւն մը կ'արձանագրէր:

Տեղացիները սակայն, իրենց առաքուկ տուներուն մէջ, լուս պաշտպանուած էին, և Բիրի և իր ընկերները նաւուն մէջ ամէն կերպով պատսպարուած էին ոյդ սաստիկ ցուրտնէ:

Մի քանի ամիսներ անցան: Փետրուարին Բիրի խումբ մը մարդիկ զրկեց գէպի Գոլըմպիս գլուխը: Եօթը եւրոպացիք, 19 էսքիմօներ, իրենց հետ 146 շուներ ունենալով հոն պիտի սպասէին իրեն:

Շաբաթ մը ետքը Բիրի ինքն ալ նաւաէն գուրս գլուխ սկսաւ իր վերջին պատրաստութիւնները տեսնել մեկնելու գէպի Գոլըմպիս գլուխը, ուրկէ պիտի սկսէր իր արշաքը գէպի Հեւախային Բեւաւ:

1909 Մարտ 1ին, ամբողջ խումբը, Գոլըմպիս գլուխնեն ճամբայ ելան գէպի հիւսիս: Նպաստին էր կարելի եղածին չափ մօտենալ Բեւաւ, և հաստատուիլ աեղ մը, ուրկէ Բիրի, ինքն, կորովի մարդոց պղափի խումբով մը, կարենար գէպի Բեւաւ երթաւ ու վերագանակ սպահով:

Սարսափելի ճամբորգութիւն մըն էր այս, 20 սաք հաստաթեամբ խորսութուրու սահուն սառին վրայէն: Շատ մը աեղեր առանակոյտերը 100 սաք բարձրութեամբ գահովէժներով կ'արգիւէին իրենց ընթացքանով երբեմն ովկէսմին մակընթացութեան ուքը: Երբեմն ովկէսմին մակընթացութեան ու-

տեղատուութեան հետեւամքով սառի այդ
հոկայտկան զանգուածները կը ճաթուտէին և
ամբողջ խումբը կ'ասիզուէր սպասել հոն,
մինչեւ որ ջուրը նորէն սառի և սառը
հասանալով զօրանայ որպէսզի կարենան իշ-
րենց ճամբան չարտանակել:

Այս վերջին արշաւանքին, Բիբի որո-
շած էր հատերնին վրաններ չտանիլ: Ծառ
գժուար կը գանէր վրանները տեղի տեղ
փոխադրելը, ընդհակառակին ամէն հասած
տեղերնին պատիկ բայց զօրաւոր խցիկներ
կը պատրաստէին տառի կտորներէն: Այս
պղտիկ խցիկները վրաններէն շատ տակի
տաք և տպահով էին: Ասսնք, վերա-
գտածի պահուն տլ, իբր պատրաստ տ-
պաստան մը, կրկին օգասոկար պիտի ըլ-
լային:

Ճամբորգութիւնը երկար օրեր տեւեց :
Վերջապէս Յեւեսէն 132 մղան տալին հաս-
տատեցին իրենց կայսերը: Ճամկառագրական,
մեծ որշաւանքին որը հոսեր էր:

Բիբի ամէնէն տառջ նուռագիա Պապ
Պարթէթը և Գուլմզիա գլուխը ճամբեց :
Բոլորովին սնապահով էր այդ եղանակին զի-
րենք հոն ձգեր, իրեն հետ ու մնային իր
հաւատուրիմ հետեւորդը, սեւամարթ Մաթ
Հէնարն, և չորս քաջարի էսքիմօցիներ—
Սի կլու, էկիմկլու, 0թու և 0քիու:

Հինգ սահնակներ ունէին, իւրոքանչիւ-
րը 8 շուներով : Այս սահնակները բոլորն
ու շինուած էին Հէնսընի կողմէ, որ այս
տեսակ բաներ պատրաստելու մէջ ուեւէ էս-
քիմօցիկ չափ վարժութիւն և յարմարու-
թիւն սահնէր: Իբր զգեստ կը կրէին էսքի-
մօցի կիներու պատրաստած հագուստաները,
որոնք բոլոր ուրիշ երկրախոյզներու տա-
քուկ հագուստաներէններէն տւելի հանգստա-
ւէտ էին և յարմար՝ այդ ցուրտ եղանակին՝
այնքան գժուարին ճամբորգութեան մը մէջ
գործածուելու:

Քննալու տաեն, իրորու տաքութիւնէն
օգտառելու համար, բոլորը նոյն խցիկին մէջ
կը պառկէին: Հագուստանին չէին կրնար հա-
նել: Այսքան ցուրտ կ'ըլլար որ շունչերնին
սառած ևս իրենց երեսներուն վրայ կը թա-
փէր, ձիւնի հասակներու վերածուած: Յա-
ճախ կ'ասիպուէին ոտքի կենալ, ձեռքերնին
իրարու զարնել և տաքերնին արտգ արտգ
շրմել որ քիչ մը տաքնան և կարենան
քննալու:

Բարեբախտաբար օդը պայծառ էր, և
քանի յստաջացան, գետինը տւելի հարթ էր
և նուռած գժուարանցանների այնպէս որ օ-
րական 25-30 մղան տեղ կարել կարելի
կ'ըլլար:

Խոչ հոգ թէ ջերմաչափը դէրօէն 80

աստիճանն վար կը ցուցնէր առքութիւնը .
իրենք օրէ օր առելի կը մօտենային Բեւե-
ռին :


Երեք օր կ'ուղեմ միայն, կ'ըսէր Բիրի,
երբ նպաստակիս հասած պիտի ըլլում :

Ամէն օր առառուան (մեր հաշուով) ժամը
6ին կը նախաճաշէին, և կ'սկսէին յառաջա-
նար 8 ժամ քաղելէ յետոյ կ'ամէին իրենց
ձոշը, որ թէյէ և երեք կարկանդակներէ
կը բաղկանար : Յետոյ կ'սկսէին պատսալո-
րան մը պատրաստել՝ Ժամ մը չսնցած այս
ալ պատրաստ կ'ըլլար և ընթրելէ յետոյ կը
պատկէին և կը քննանային : Ընթրիքի հա-
մար կ'ունենային չորցած միս, պիտի թէյէն
թէյ : Քանիզո՞րս ժամուայ համար, թէյէն
զատ, կէս քիլո չորցած միս և կէս քիլօ
պիտի կ'ստոնային :

Բեւեռային այդ ընդարձակ անսպասին
մէջ յառաջ և տեղելի յառաջ կ'ընթանար
պղտիկ, քաջ խումբը : Ոչ մէկ շնչառը էտկ
կը տեսնուէր, ձերմակ լսութեան մը մէջ
պատսանգուած կ'զգային ինքիմքնին : Արե-
ւը երբեք մարզ չէր մաներ, բայց շարունակ
կարմիր լոյսով մը կը փայլէր հորիզոնին
մշուշներէն քիչ մը վեր, և դանդաղօրէն
Բեւեռի շուրջը իր 24 ժամուայ շրջանը
կ'ընէր շարունակ : Տաքութիւն չունէր, և
ո՛չ ալ սաստիկ փայլք : Բիրի և իր ընկեր-

ները կրնային երկար առեն սեւեռուն աչ-
քերով գիտել զայն:

Բոլորովին անվտանգ ալ չանցու այս
երկարատեւ ճամբորովութիւնը : Անգամ մը



քիչ մնաց օր Հենաըն իր կեսնքն ալ վրայ
տայ : Թարմ սասէ մը անցած մէկ պահուն
իր սահնակը սկսաւ խրիլ : Ակնթարթի մը
մէջ ինքիմքը մինչեւ մէջքը ջուրին մէջը
գտաւ : Հաղիւ թէ կրցաւ սասի կտորի մը
կառչիւ և գմնդակ մաքարումէ մը վերջ ա-
նոր վրայ մագլցիլ : Էսքիմօցիները սահնակն
ու շուները ազատեցին և Հենաընին հնարա-
ւոր եղածին չափ տաքցնելէ յետոյ շարունա-
կեցին ճամբան :

Մարդիկն ու անսառները սկսան ճամ-
բան գյուարութիւնները օրէ օր առելի ծան-
րօրէն գտալ :

«Օր մըն տը, միայն մէկ օր, կը քաջաշարէրի Բիրի իր ուղեկիցները, և ես նուպիսի դառնանք»։

«Եյ, ըստու Օքիու, օր մը միայն ևթէ թօքնառուք, փոթորիկի իշխանը, վլոյ չնոտնի»։

1909 Ապրիլ 6ին խումբը հստառ Հիւսիսային Բեւեռի կայսրը, առանց գիտնալութէ, իւսք Բեւեռէն միայն 3 մզոն հեռուէին։ Քնացան մինչեւ կէսօր որպէսզի Բիրի կարենայ իր գործիքներով ստուգել իրանց դիրքը։

Որքան մեծ եզու իրենց ուրախութիւնը երբ հասկցան թէ այդքան մօտ էին իրենց նշանակէտին։

Վերջապէս ամերիկեան դւօչը պարզուեցաւ Հիւսիսային Բեւեռին վլոյ։ Այդ մե-



տոքսեայ գրօշը, ասելնագործուած էր Բիրի կնոջ կողմէ։ Բիրի քամնասորիներ չարունակ իր գէպի Բեւեռ արշաւոնքներուն միջոցին զայն կրած էր իր մարմնոյն վրայ։

Երեք սրամագին կեցյէներ խզեցին ակրող լւութիւնը։ Այդ նշանակէտը, որուն տիրամալու համար մօտաւորապէս 400 ասորի բոլոր մեծ աղջերը իրարու հետ կը մրցէին, շահուած էր այլիւտ։

Եւ Բիրի այսպէս կ'արձանագրէր իր օրսպրին մէջ։

«Բեւեռ, երեք դարերու մրցակցութեանց մրցանակը, 20 ասորիներու երազուուն նպաստկուկէտ, շահուած, իմս վերջապէս... հաւասարու չի գոր...»։

Բիրիին առաջին գործը եղաւ իր արշաւոնքին կանոնաւոր աեղեկագրութիւնը ապակիէ շիշի մը մէջ գնելով զայն մօտակայ սասանակոցաի մը մէջ ապահով գետեղեւ։ Յետոյ լոլորը միասին ամբողջ շրջակայքը մի քանի մզոն ասրածութեամ մը վլոյ խուզարկեցին և գտնելով որ ամբողջ այդ շրջանակին մէջ կը ամրէր մէկեւոյն ամայութիւնը և նոյն ահաւոր լսութիւնը, եւ իրենց եկած համբուլ վերագրձան, երբեմն օրսկան 30 մզոն արտգութեամբ, վերահս փոթորիկներէն վախնալով և 16 օրէն յաղթական Գոլըմպիս գլուխը հստան, ուրկէ

հայրենիք դասնաւով ընդունուեցած արժա-
նավայել պատիւներով:

**

17 առաջիներ եաքը աեզի ունեցաւ Հիւ-
սիսոյին Բեւեռ առաջին օդային այցելու-
թիւնը: 1926ին Ծիչըրա Խվըլին Պըրա,
նորմակէս Միացեալ Նահանգաց նաւառորմի-
ղէն, իր ընկերոջ, Ֆլոյտ Պէնէթի հետ, սա-
ւառնեցաւ Հիւսիսային Բեւեռ:

Այս վերջին առթիւ, սակայն, պայման-
ները շատ ուելի նպաստաւոր էին մեր երկ-
րախոյդներուն: Բիրի տարի մը ամբողջ
քայլաքակիրթ աշխարհին հետ հաղորդակ-
ցութենէ զրկուեցաւ 1909ի իր արշաւան-
քին ընթացքին Պըրա օր մը կանուխ բաժ-
նուեցաւ իր ընկերներէն, աշխարհին հիւսի-
սային ծայրը այցելեց և վերադարձաւ նոյն
օրը կէսօրէ եաք: Այցելութիւն մը որ Բի-
րիյին 300 օրերու ասֆանագին ձամբորդու-
թիւն մը արժեց, Պըրա կասարեց 16 ժա-
մէն: Բիրիյին յոջողութեան և ապահով վե-
րադարձին ուետիսը հինգ ամիս ետքը հա-
սու մարդկութեան, իսկ Պըրաի Բեւեռ թը-
ռիչքին ու վերադարձին լուրը մի քանի
ժամեր չանցած հանրութեան սեփականու-
թիւնն էր արդէն, չորսիւ անթել հեռագ-
րին:

**

Հյամանաստար Պըրա և Ֆլոյտ Պէնէթ,
Ամերիկեան Աշխարհագրական Ընկերութեան
հաշույն կամարուած կարգ մը երկրութու-
զական արշաւանքներու ընթացքին, Հիւսի-
սային Սաւառցեալ գօտիի մէջ, մօտուորու-
պէս 3000 մղոն թռիչք մը կամարելով փոր-
ձառութիւն: շահած հատաքրքիր երկրախոյզ-
ներ և կորովի սաւառնորդներ էին: Ճամ-
բու գժուարութիւններէն չէին վախճար:
Խնդիրը միայն երթ ու գալձի: Ճամբան
գտնելն էր:

Սաւառնորդները, նաւառատիններուն նման
իրենց ուղին կողմնացոյցով կ'որոշեն: Իսկ
Բեւեռի մօս, կողմնացոյցը անվասահելի է:
Կողմնացոյցին սլաքը կը ցուցնէ Մագնիսա-
կան Բեւեռը միայն, որ հիւսիսային Գանա-
տային Պութիս Թերակղղիին մէջն է, Հիւ-
սիսային Բեւեռէն հազար մղոն մը գէպի հա-
րու:

Հիւսիսային Բեւեռ ոչ արհեելք կայ ոչ
արհեմուտք և ոչ ալ հիւսիս: Բոլոր կող-
մերը ամէն, ճամբան հարաւ կը տանի: Ամ-
բոն ասակիրը չեն տեսնուիր, որովհետեւ ա-
րեւը միշտ հորիզոնէն վեր է, իր զենիթին
վրայ: Արեւի ժամացոյց ժամերը չի կրնոր
նշանակել հոն, Հիւսիսային Բեւեռ կամ գիւ-

չեր և կոմ կէսօր, արեւը ժամանակի ուշ
րիշ բաժանում չի ցուցներ հոն:

Բարեբախտաբար ճամբան գտնելու այս
դժուարութիւնը լուծուած էր ամերիկացի
գիտականի մը մէկ նոր գիւտովը: Այս
թանկագին զործիքը արեւի կողմնացոյցն
էր, որուն չնորհիւ այդքան տաեն որ արեւը
փայլէր Պըրտ և իր ընկերը պիտի կըր-
նային իրենց ուղղութիւնը որոշել: Հակա-
սակ պարագային, երբ արեւը ամպերով
կամ մշռւով պատռած՝ լոյս չտոր, կոր-
սուած էին: Այս պատճառով Պըրտ իր հետը
առաւ փորձառու օդերեւութաբան մը որ
ան նշանակէ իրենց դէպի Բեւեռ թռիչքի
մը համար յարմարագոյն տաենը:

Պըրտ այս թռիչքին համար ընտրեց Յ
շարժիչով միավել սոււանակ մը, որուն
արագութիւնը ժամը 118 մղոն էր և բա-
ւարար ընդունարամներ ունէր պէնդին տա-
նելու համար:

Նախապատրաստակոն բոլոր աշխատու-
թիւնները լրացած էին և արշաւոխումբը
1926 Ապրիլ 6ին Երևան ժամբայ երաւ
Սփիթցպըրկէն երթալու համար:

Սփիթցպըրկէն Հիւսիսային Բեւեռէն
միայն 600 մղոն հեռու, եւրոպական քողար-
քակրթութեան վերջին կայսոն ըլլալով,

յարմարագոյն մեկնակէտն էր Բեւեռ սահ-
եանելու համար:

Պըրտ և իր խումբը Սփիթցպըրկէն հա-
սան Ապրիլ 20ին, ու հոն գտան կորդ մը
մարդիկ ուսնաք Էմբնասընի հաշույն կ'աշ-
խատէին անոր «Նօրժ» անուն սոււանակին
համար յարմար տեղ պատրաստելու Էմբնա-
սըն նորվեկիացի նշանաւոր երկրախոյլ մըն
էր որ Հարաւային Բեւեռ իր այցելութենէն
առկում նոր վերագարձած մասդրած էր
Հիւսիսային Բեւեռ երթալ սաւանակով:

Խնդիրը սոււանակը ցածրաք ապահով
իշեցնելն էր: Ծովախորշը սուփի ծփացով
հակայ կառներով լիցած էր: Եւ հակասով
անոր որ նստապետը կարելի եղածին չափ
ծովեկերք մօսեցուց իր նուրը, սակայն
100 եռասա աել կար, ուրկէ պէտք էր սաց-
նել ձօզէֆին Ֆօրտը (այս էր Պըրտի սոււա-
նակին արուած անսահը):

Օդը ցուրտ էր և երբ սաւանակը վեր-
ցնելով լասի մը վրայ իշեցուցին ձիւն
աեզակ սկսած էր արդէն:

Վերջապէս մնծ գմուարութիւններով
կրցան սարոնալ ծովեղերք համակէ, և ան-
միջապէս սկսան իրենց աշխատառութեանց:
Պէտք էր կախծածք մը պատրաստել, խո-
հանոց մը շինել, և իրենց համար պանազ-
րաններ հայթայիթել:

Ճօղէֆին Թօրտ շուտով պատրաստուեւ
շառ իր առաջին թոփչքը կատարելու համար:

Առաջին փորձը անյաջով սնցմա, և առա-



առանսկը փոխանակ բարձրանալու և թոփչք
առնելու խրեցու հակայտկուն ձիւնակոյան
մը մէջ, կառրելով իր սահնակներէն մին:

Նորոգութիւնները ամբողջ օր մը ե
գիշեր մը առին: Վերջապէս յաջորդ առաւ-
տա ձիւնի վրային մղմն մը ճամբայ պատ-
րաստելէ ետք ձևանաբերկեցին երկրորդ փոր-
ձին: Ճօղէֆին Թօրտին հակայ մեքենաները
սկսան գործել, և ահա ան բարձրացաւ օդին
մէջ և երկու ժամուայ թոփչք մը կատարելէ
ետք վերապարձաւ:

Մոյսիս 8ին մասնագէտ օղերեւութարու-
նը տեղեկացուց թէ յարմարագոյն առենը

եկած էր Յեւեռ թոփչքի մը համարի
Պըրտ և Պէտքի հաղպան իրենց մուշտուկէ
հազուսաները, մինչ ուրիշներ մեքենան տոք-
ցնելով աշխատցնելու կ'աշխատէին: Պըրտ
չհացաւ իր հետալ առնել կարգ մը բարե-
կամներու կալմէ իրեն նուիշուած բախար
նշանները, որոնց մէջ կար նաեւ արծաթ
դրամ մը զոր Բիրի իր հետ ունեցած էր
իր Յեւեռ այցելութեան առեն, 17 տարիա
ներ առաջ:

Քիչ յետոյ այս յանդուզն սուսանորդա-
ները իրենց աեղերը բանեցին Ճօղէֆին Թօրտ
ափ մէջ: Մեքենաները սկսած էին աշխա-
տիլ: Մեկնման նշանը ալուեցաւ: Սաշ-
ւանակը արագ մը սահնեցու իրեն համար
պատրաստուած ճամբէն, բայց շատ ծանրա-
բենուած ըլլալուն չկրցաւ թոփչք առնել,
և անգում մըն ալ քթին վլույ թաղուեցու-
ճիւնակոյտի մը մէջ:

Բոլոր ներկաները վազեցին անկման
վայրը, վախարալով որ սուսանակը այս ան-
գում աւելի վասառած ըլլայ: Կը ակնէին
թէ Պըրտ և Պէտքի անվաս մնացած էին:
Մանրակրկիս քննութիւն մը ցուցուց
թէ մեքենան աւրաւուծ չէր: Որոշեցին որ
ամէնն ալ այդ գիշեր պէտք էին աշխատիլ
և աւելի յարմար վայրէջք մը պատրաստին:
Այդ գիշեր մեքենան կարելի եղածին


չափ թեթևցուցին, հոյնիով վառելանիչթէն ալ մաս մը պորոպելով : Մեր հաշւով գիշերուան ժամը տասնըերկուքը կը մօտենաք և արեւը կ'ուզզուէքի, իր 24 ժամուայ անմար ընթացքին մէջ, գէպի Բեւեսւ Թռիչքի համար ամէնէն յարմար ժամը հասեր էր : Կրնային ուզզակի գէպի արեւ թռչելով Բեւեւը գանել : Աւաւանակը պատրաստ էր : Պըտ և Պէնէթ որոնք 33 ժամէ իվեր քնացած էին անհամբեր իրենց դիրքերը բռնեցին հակառակ իրանց ընկերներուն ստիպամին որ քիչ մը հանգիստ առնեն : Լայն ու երկայն վայրէջք մը բացոծ և զայն ջուրով վեցուցած էին որ սուսելով յզկուն ճամբայ մը բացուի սուսանակին համար : Զուրը արդէն սուսած և ամէն ինչ կարգին էր :

Նշանը արուեցաւ և մեքենան արագ մը սուրտալով թռիչք առաւ, և մի քանի լայն շրջաններ կատարելով Սփիթցպըրկէնի ձիւնապատ լեռներէն 2000 ոտք վեր բարձրանալով յաստիցու ուզզակի գէպի Բեւեւ :


Ժամեր անցան : Պըտ միշտ իր գործիքներով ձշգրիտ հաշիմէներ կ'ընէր : Անհրաժեշտ էր իրենց ուզզութիւնը շխառակ պահել, և գիտնալ, ոեւէ առեն, ձշգրէն թէ ուր կը գանուէին : Վարը ամբողջ այդ սուսուցեալ արածութեան վրայ, իրենց ուզզութիւն առող ոչինչ կար : Հակայական ա-

նապատ մը լուս, անկինդան կը տարածուէր իրենց առջեւ : Սաւը այնքան կը փայլէր որ հակառակ իրենց կլած գունաւոր ակնոցներուն, կը յոգնեցնէր իրենց աչքերը, և առիպուած՝ փոխն ի փոխ կը զեկասլարէին առաստակը :

Հազիւ ժամուայ մը ճամբայ մնացած էր Բեւեւ հասնելու, կը Պըտ նկատեց որ շարժիչներէն մէկուն վառելանիւթը ճեղքուածքէ մը կը թափէր : Կացութիւնը խիստ վասնգաւոր էր, պէտք էր ապահով ըլլալ որ այդ ամայութեան մէջ պիտի չկորաւէին : Ժամ մը միայն, և իրենց նըպատակին հասած պիտի ըլլոյն, և Պըտ որոշեց ամէն վտանգ աչքի առնելով շարունակել ճամբան : Արդէն ամէն բան ունէին սաւասնակին վրայ ի հարկին գործածելու համար—սահնակ մը, վրան, ամաններ, զէնքեր, անթել հեռագիր, և սասը շարթուայ



բաւարար մննդեղէն : Վասնգի մը պարաւ գայլին իրենց գլխաւոր ուաելիքը պիտի ըլշ լար մամրտւած և չամիչով խառնուած միա : Իրենց վախերը չիրականացան առկայն : Շարժիչ մնացած բնովնարուկով կը շարունակէր աշխատիլ : Եւ առտուան ժամը 9ին ձօղէֆին Խօրս կը սաւառնէր Բեւեռի վրայ : Թուռդրդ ժամ մը ամբողջ Պըրա լոյն շրջաններ ընելով շատ անգամներ անցաւ առնոր վրայէն, և ժամը ինը քառորդ անցած ուղղուցու ետ գէպի Սփիթցպըրկէն իրեն ուղեցոյց ունենալով արեւի կողմնացոյցը որ զիրենք ուղղակի Բեւեռ առաջնորդած էր : Մեծ յօդնութիւն կ'զգուցին և հազիւ կրնային իրենք զիրենք արթուն պահել : Բայց հովով սկսաւ փչել, այս թարմացուց զիրենք և շարունակեցին ճամբան ժամը մօտաւորապէս 100 մլոն արագութեամբ :



Իրենց մեկնումէն տասնըչորսուկէս ժամ ետքը կրկին տեսան իրենց մեկնակէտը : Ժամ մըն ալ և ահա ետ իրենց ընկերներուն հասած էին :

Մի քանի վայրկեան ետք սաւառնակը գետինն էր արդէն, և քաջ սաւառնորդները մեծ պատիւններով ընդունուելով իրենց ընկերներէն, ասամբարձ իրենց վրանները տարուեցան :



9406

7545

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ

(Ա. Շարֆ)

1. ԷՏՄԻՏՈՍ ԵՒ ԱՊՈՂՈՆ — պատկերազարդ պատմութիւն Յոյն Դիցաբանութենէ
2. ԱՔՍԻՈՆՈՖ — Պատմուածք Լ. Տոլսոնի
3. ԹԵՒԱՀՈՐ ԶԻՆ — Պատկերազարդ աւանդավիկ
4. ՊԱՀՈՄ — Պատմուածք Լ. Տոլսոնի
5. ՊԱՆՏՈՐԱ. — Պատկերազարդ պատմուածք
6. ԵՂԻԱ. ԵՒ ՈՒՐԻՇ ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ Լ. Տոլսոնի
7. ՄԻՑԱՍ — Պատկերազարդ Աւանդավիկ
8. ԱՆՏԵՍՈՒԻԱՆ ԿԱՅՆԸԼ — Պատմուածք Լ. Տոլսոնի
9. ՍՄԱՅԿ - Զ. Տիգրնեկ
10. ՄԱՐԴԻԿ ԻՆՉՈՐՎ Կ.Ս.ՊՐԻՆ Լ. Տոլսոնի
11. ՕԿԻԼԸ — Ֆրանսական աւանդավիկ
12. ԴԵՍՔՈՍ ԵՒ ԼԱԲԻՒՐԻՆ,ԹՈՍԻ ՎԻՇԱՊԸ

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ Ա. Շարֆ, հատորներ

1-12, կարելի է տակալին ստանալ սովորական գիներով դիմելով հրատարակիչներուն:

ՊԱՏԱՆԻԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ, Երկրորդ շարֆ, հատորներ
19 - 24, մամլոյ տակ են եւ կը հրատարակուին յաջորդաբար: Փետուել Գրավանառներու եւ Ցռւիչներու մօս:

Հատը ձեռքի 1 Ե.Դ.

ԿԱՆԻԿ Բաժանորդագրութիւն 12 թիւը 10 Ե.Դ.

Արտասահման 12 թիւը 10 ֆրանգ կամ 50 սենը

Հասցե:

“SAHAG - MESROB” PRESS
25, Sharia Tewfik, Cairo - Egypt.

0003627

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0003627

